



Ֆրամսակամ կարմիր խաչի գորակամթեր, լուսարձակներու շողերում միջնորդութեամբ
կը զտնեն վիրաւորեալները և կը փռիադրիմ:

մարելով: Բոլոր այս մահառիթ զործուցութիւններու տեսողութիւնը թէ և քառասուն վայրկեանէ աւելի չէր եղած, սակայն պատճառուած վասաները բազմաթիւ էին:

Բաց ծովերու և նաւահանգիստներու մէջ զիշերային հակումները անվրէս լուսարձակներու միջնորդութեամբ տեղի կ'ունենան: Եւ երբ սիլուբները կը խորակին զրահաւորներ և մարզատար շոգենաներ՝ որոնց բիւրաւոր նաւորդները և զրտակեաները ծովամոյն՝ կեանքի և մահուան պայքարը կը մղնի, լուսարձակներու կատարած զերը, ծաւալած լոյսը՝ ստուգի շատերու կեանըը կ'ազատեն, քանի որ փրկարար գործիները, նաւակները և լաստերը ցոյց կու տայ թշուառ զոհերուն:

Հ. Ներսէս

Ի ՆՉԵՐ ԿԸ ՊԱՏԱՀԻՆ ՄԵՐ

ԳԼԽՈՒԽ ՎԵՐԵՒ

(Ճար. տիս 1917 թզմ. էջ 267)

...><...

Պատժառառ բորբոքման Երևանքարանց

Այս ընդարձակ այերազնտի մէջէն ինչ երազութեամբ ալ երկնային մարմիններն անցնին՝ շփումով ոչ մէկ բորբոքում առաջ կը բերէն. ինչ է ուրիշն պատճառ բորբոքմանց:

Երկրորդ յօդուած մ'ալ ուղղեցի առ Պ. Ֆլամարիոն 1903/ն, ուր թթուածնի բարձրութիւնը 355 Հզմ. հասնիլը ցոյց կու տայի՝ երկու զանազան հաշիներով, մին թորիչ աստեղաց հաշուով, իսկ երկրորդ բնարանական հաշուով: Այսպէս:

Երկու ողաչուներ Պ. Յովիս և Պ. Մալլատ 1887 Մեպտ. Ձին հաւաքիր են 6000 մետր բարձրութեան վրայ եղած օդն, և

գտեր են $20,95\%$ թթուածին և $79,05\%$ թթուածին։ Ապա բարձրանալով մինչև 7000 մետր, գտեր են $20,89\%$ թթ. և $79,11\%$ թթ.։ Այս փորձերը 16 տարի անհետեանց ժամանք էին, երբ են թթատելով օր մը Լա nature թերթը և կարդալով զանոնց՝ խորհրդածեցի որ եթէ թթուածինը կը նուազի ամէն 1000 մետրի վրայ, ըստել է թէ պիտի զայ տեղ մը՝ ուր այլ են թթուածին պիտի չգտնուի։ Ուրեմն ուր է այս սահմանս։

Այս հարցումն պարզ բաժանմամբ մը կը լուծուի, այն է վեց հազար մետր բարձրութեան մէջ զանուող թթուածին քառակիր՝ բամնել ամէն հազար մետրի վրայ նուազող թթուածինի քանակով, որ է ($20,95 + 0,06 = 349$ Հզմ.) որոյ վրայ աւելցնելով 6000 մետր ևս, կ'ունենանց վերի յիշատակուած 355 Հզմ. այս է ահա թթուածին սահմանը, ուսկից անդին նարնաւ չկրնար բարձրանալ, Արդ այս երկու (այն է 23,600 Հզմ. և 355 Հզմ.) սահմաններու մէջ ինչ կայ ուրեմն։ Այս հարցումը կարծես անպատասխանի պէտք էր ժաման, քանի որ մարդ 8—10000 մետր չկրնար բարձրանալ։ սակայն ո՛չ, երբ զետենք ողը կազմող կազերուն յատկութիւնները։ Օղոյ տեսակարար Կշիռն է 15, թթուածին 16 և բորակածին 14 և որպէս հետեւ կազերու միութեան չափն է ջրածին՝ որում տեսակարար Կշիռն է 1 որ ամէնը թեթեն է, հետեւարար բորակածինը աւելի թեթև ըլլալով քան զթթուածին, հարկ է որ աւելի վեր բարձրանայ, որով պիտի ունենանց խաւ մը բորակածին որ ամէն Կողմէ պիտի շրջապատէ այս թթուածնեալ օղը։ Կ որովհետեւ կան նաև ասոր մէջ Հելիումի և ջրածինի հետքեր, և այս կազերն թեթեագոյն ըլլալով քան ուրիշ ամէն կազ, հարկ է ուրեմն որ ասոնց շրջապատեն բոլոր միւս կազերը, և միայն ջրածինն է որ կը հասնի՝ երկրիս կեղրնէն հաշուելով 30 հազար հազարամետր բարձրութեան։ Ուրեմն կրնանց հետեւնել թէ թթուածին սահմանէն անդին կան խաւ մը բորակածին և հելիու-

մի խառնուրդ, ապա հելիումի և ջրածինի խառնուրդ և ի վերջոյ զուտ ջրածին։

Եետ զտնելու զանազան տեսակ կազերու խաւերն, հիմա քննենք ուրիշ յատկութիւն մ'ալ թթուածին և բորակածինի, Քիմիագէտը փորձած են որ թթուածնով խառնոյն մէջ միայն մարմին մը կը բռնկի, իսկ զուտ բորակածին մէջ վասող ճրազը կը մարի։ Արդ յետ ճանչնալու այս յատկութիւնները, զիւրին է ըմբռնել թոփչ աստեղաց բռնկելու և մարելու պատճառներ։

Երբ թոփչ աստղ մը օդոյ մէջն կ'անցնի՝ ունենալով շարժում մը առանձին և ի նմին ժամանակի երկիրս ևս իւր շրջաբերական շարժմամբ 30 Հզմ. կ'ընթանայ, իրարու պատահելու պահուն՝ այս երկնացարը նախ ջրածնեալ խափ մէջ կը մտնէ մինչև թթուածնեալ խալը, ուր թթուածին ներկայութեամբ՝ սասափի շփումէ առաջ եկած ջերմութենէն կը բռնկի, և ապա այս բռնկած մարմինը շարունակելով իւր ընթացը և մտնելով բորակածնեալ խափ մէջ կը մարի՝ անոր մըրեցը նող յատկութեան պատճառաւ։

Բայց կան մարմիններ որ թոփչ աստեղաց չեն պատկանիր, վասն զի մեր օդազնախին կետ ընաւ յարաբերութիւն չունին, և յանարած կ'երկեին և երկար ժամանեակ տեսնուելին վերջը զարծեալ կ'անհրետութանան, և այս տեսակ մարմինները տեսանելի կղնան ըլլալ՝ մերձեցմամբ (որուն մասին անցեալ անգամ խօսեցանք), բաղիւմամբ կամ ծածկում պատմամբ։

Բաղլխում թէ ազատումն ծածկումէ

Երբ լուսինը աստղի մը դիմացն անցնի, կամ մոլորակի մը արրանեակը անցնի իւր մոլորակին ետեւն՝ առանց անոր ստուերին մէջն անցնելու, — որ կը դիպին երբ երեց երկնային մարմիններ՝ երկիր, լուսին և Ասոր կամ երկիր, Մոլորակ և Արքանեակ մի և նոյն ուղղի գծին վրայ պատահին — այս երեսոյթս ծածկումէ կը կոչուի։

Երբ երկու մարմիններ իրենց ընթացքին
մէջ դէմ առ դէմ հանդիպելով ուժգնու-
թեամբ իրարու զարդուին՝ բաղիսում կը կո-
չուի: Երեւակայենց երկու զողեկառեր որ
ընթանան 80 Հզմ. մէկ ժամուան մէջ, և
բաղիումէն մէկ մանրերկրորդ առաջ իրար-
մէ զրեթէ 45 միտր հեռաւորութիւն վրայ
գտնուին, և այս հեռաւորութիւնն մէկ
ակնթարթի մէջ իրարու բաղիսին արդիւ-
քը պիտի ըլլայ խորտակութիւն երկուքին.
իսկ երբ մտածենց երկու մնացանդուած
երկնային մարմիններ, նման լրջրիս և ա-
ւելի մեծ են, որոնց իրարու պատահին
ոչ թէ 45 միտր հեռաւորութիւնն այլ 60
Հզմ. և սաստկութեամբ իրարու զարդուին,
ինչ կարելի է պատահի՞ եթէ ոչ միա-
ցումն երկու մարմնոց, ուսկից առաջ բիւ-
րաւոր ասավճանաց ջերմութիւնը ատ րո-
վանդակ հուրին բորբոք. ինչպէս կ'ըսէ Պե-
տրոս առաքեալն «ընութիւնը հրդէնալ
հայիցին» թ. Պետ. 12:

Այս օրինակ կը բացատրեն արդի աս-
տեղագէտք ժամանակաւոր աստեղաց ե-
րեսում. և որովհետեւ լոյսը ժամանակ կը
դնէ մեզի հասնելու համար, ուստի շատ
տարիներ առաջ պատահած դէպրը՝ զեռ
նոր մեզի կը հասնի: Այսպէս Աստամայն
աստեղը 29 հատ նշանակուած են՝ սկսեալ
134 տարի նախ քան ըրիստոնէական
թուականն մինչև 1912: Եթ ամենն ալ
գրեթէ Յարզողով զօտոյն վրայ երկացած
են, բացի վեց աստեղեն, որոնց Յարզ-
ողի զօտին ըիշ մը հեռու երկացած են.
իսկ մէկը միայն (որ է 1866ինը) շատ
հեռու Յարզողին Հիւսիսային պասկին
մէջ երկացած է:

Այս աստեղը երենալու ժամանակ բա-
ւական փայլ մ'ունին, որ հետզհետէ ա-
ւելի կը պայծառանայ, ապա դարձեալ կա-
մաց կամաց իրենց փառը կը կորսնցնեն,
մինչև աներեսիթ կ'ըլլան: Բայց կան ո-
մանը որ իրենց վերջի նուազ լոյսին մէջ
դեռ մեացեր են: Առամայն աստեղը երկար
ու ուղղութիւն չունին, 1572ին Դիւրե Բիւրէ
18 ամիս միայն կըցաւ դիտել:

Եվրակացութիւն

Կարելի է ընդունիլ Առամայն աստե-
ղաց երեսումը՝ իրը առաջ եկած երկու
մարմեայ բախումէն. բայց թէ ինչո՞ւ շու-
տով կը մարդն այս հրկիցեալ միացեալ
մարմիններն. ահա մթին կէտ մը՝ որ բա-
ցատրութեան կարօտ է, ևս այն կարծի-
քէն չեմ թէ պատերազմ պատահած ըլլայ
երկնիքի այն վայրին մէջ, և կը ջանամ
բացատրութիւն մը տալ, աստեղազիտաց
ուշադրութիւնը հրաւիրելով:

Երկինք ուսումնասիրողներ կը գտնին
բազմաթիւ կրկնաստղներ, որոնցմէ մին
միւսին շուրջը կը զծնէն երկար թերառածն,
ինչպէս կրկնաստղ կուսի, 700 Օձակալին
և այլն. ասոնց ընթացքը կը համա-
պատասխանէ մեր Արեւն չորս բոլորը
շնչարերող զիսաւորաց ընթացքին: Այդ,
ինչպէս կան կրկնաստղներ՝ երկուքն ալ
լուսաւոր, այնպէս ալ կան կրկնաստղներ՝
որոցմէ մին լուսաւոր և միւսն մարած,
և նախորդին շուրջը կը զառնայ վերջինն՝
որ կրնայ նոյն իսկ զիսաւոր մ'ըլլալ:

Ենթարքներ թէ այս մարած աստեղը
կամ զիսաւորը ունենայ մեծ տարածոց մը
հաւասար իւր կեղրոնական աստղին և ո-
րուն շուրջը պատած ըլլայ միզամածային
որ մը ու կրկնաստեղին մեծ առանձը
ծրոյ խաւարմն մակարդակին ուղղութեան
վրայ գտնուի, և միանգամայն մարած
աստղն ալ իւր հետպէսին ժամանակներն
ըլլայ՝ ուղղուած դէպի մեր կողմը. այս
պարզապիշիս, ուրեմն մարած աստղին յե-
տակողմը գտնուելով՝ իւր կեղրոնական լու-
սաւոր աստեղ՝ կատարեալ ծածկում յա-
ռաջ կուրայ, որով մեզմէ անտեսանելի կը
թայ: Ինչպէս տեսանելի կ'ըլլայ: Բայց
ինչպէս որ Երկիրս կը շրջի Արեւուն շուրջը,
և Արեր իւր աստղին շուրջը, և այս կրկ-
նաստեղին մարած աստղը իւր լուսաւո-
րին շուրջը, պիտի զայ ժամանակ մը որ
Երկիր մարած աստղը և լուսաւորը որ
ուղիղ զծի վրայ կը գտնուէին՝ անջատման
անկին մը պիտի ձեւացնեն, այս պահուա-
լուսաւոր աստեղը մարած աստղին միզա-

մածին ետևէն տեսանելի պիտի ըլլայ, թի ըլլայ լուսաւոր աստղը ժամանակ մը ի սկզբան նուազ լոյս պիտի ունենայ, և ապա իւր ամբողջ փայլովը պիտի տեսնենք աստղը իւր ինչպէս դարձեալ ծածկումի կ'ենթարկուի, սակայն մարած աստղը որ իւր հեռակէտին ժամանակ գտնողադշարժման ենթակայ էր, այժմ հեռակէտն անցնելուն՝ պիտի սկսի շարժումը երազել, որով կրկին ծածկումի պիտի ենթարկուի լուսաւոր աստղը՝ նախ միզամածով և ապա մարած աստղին զանգուածէն խարանուելով, որով բոլորովին աներկոյթ պի-

թի ըլլայ լուսաւոր աստղը ժամանակ մը թւատի ժամանակաւոր՝ զորս աստմայն աստեղը ևս կարելի է անուանել, իրենց երկման և դարձեալ մարելու պատճառը՝ որ բաղիումի դրութեամբ չէր բացատրուե՛ ծածկումի դրութեամբ միայն բացատրելով, կրնանց հետեցնել թէ ոչ եթէ բաղիում մը կ'ունենանց մեր գիրոյն վերե այլ ծածկում մը իւր այս վերջնոյս զորւթեամբ կարելի է բացատրել ևս շատ մը փոփոխական աստեղաց երեոյթները։

Հ. Խորեն Սահաման

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՀՅԱՅԵՐԷՆ ՆՈՐ ԲԱՆԵՐ

ՄԻՒԱՍ ՀԱՄԱԵՑԻՈՑ ՄԼ; Զ

(Տպ. Վաղարշապատ 1870)

1. ԱՅՆՉԱՆԱՆԱԼ

Որում կոտեալ զօրօցն ի վերայ նորա, և նա փախեալ աննշանացեալ (էջ 99):

Ճառ դաւեալ ծիրերիու՝ կամէր ունել և առաքել յացուրո, զոր իմացեալ փախեալ աննշանացեալ (էջ 103):

Կը նշանակէ «հետքը կորսցնել, անհետ ըլլալ, ծածկուիլ», այլուր կայ ասոր ներգործականը. Զոր իմացեալ կոստանդիայ թագաւորին, սպանանել կամէր զնա, որ և փախեալ աննշանեաց զինքն և եղեւ արեայ ի վանս ինչ (էջ 82): Նշի այս վկայութիւնը չունի, բայց զիտէ ուրիշ վկայութիւն մը՝ ձառընտիրներէն։

2. Արմա

Եւ կայսերցն՝ բատ անուանն՝ առիւծ արմա առաքեցին նմա (Լևոն Բ-ի), զոր բարձեալ ի վերայ դրօշի իւրոյ՝ առաջի իւր ընթանայր (էջ 42):

Կը նշանակէ «զինանշան» և փոխառեալ է իտալ. արմա «զինանշան» բառէն. ասիկա ալ կու զայ լու. արմա «զինց» ձևէն։

3. ԲԱԳԲԱՄԵՆՈՒԹ

Ծինեաց Տրայիւնոս կոսպաշաւ արքայն զկամարակապ կամուրջան ի վերայ մեծամեծ և անհուն գետոցն, և զսալարակապն ի ձորս, ի բազմամուռ և ի տըզմային տեղին ճանապարհաց (էջ 63):

Պէտք է հասկնալ բազմամանու, այն է «շատ մամուններ պատած, ճահճու»։

4. ՔՐԱՍՊՐՈՒ

Լևոն՝ որդի Հեթմոյ, սա զրասէր կոչեցաւ. հաստատեալ դպրոցս և զաստունն ստացաւ զրայարկս (էջ 44):

Կը նշանակէ «մատենազարան, զրադարան». չունի նշի, բայց զիտէ Առան:

5. ԴԻՎՈՒԿ

Խակ Անդրոնիկոս ոմն իշխան՝ որպէս թէ ցաւակցարար եկեալ և պահեալ զԱլլէցս, դիպուկ ժամ գտեալ խեղղեաց զԱլլէցս և զմայրն նորա (էջ 122):